



ՎԵՆԵՏԻԿ - Ս. ՂԱԶԱՐ

ՌԵԶԻԹ-ՌԵՑ

ՀԱՅՈՐ

ՁԸ

Վ

1930

ՄԱՐՏ

ՔԻՆ 3

Վ



ՅԱՐԵՑ ԵՆԱԿԱՆ ԱՆՍՏՐԱՅԲ


ՊԱՐԵՐԸ գահավեժ կը թաւալին, ու մարդիկ կ'անցնին պատմութենէ պատմութիւն:

Կ'ապրինք թերեւս ամենէն բարձր մտալին շրջանին, երբ անցրպետները կը գրաւուին, ովկեանները կը համառօտուին, եւ Ռատիոյի մը բանալին փոքրիկ շրջանով ակնթարթի մը մէջ կ'անցընէ մեր միտքը ազգէ ազգ, աշխարհէ աշխարհ: Դա հրաշք է՝ կը հուշին մեքենաները. օդը կը փոթորկի ստաւանակին աղմուկով: Աղմուկ երկնքի մէջ, աղմուկ ծովու եւ ցամաքի վրայ: Աղմուկ եւ մեր հոգիներուն մէջ: Մեքենայի հոգիէն փրցուած կտորներ, մենք ջղայնուներ, անզգայ էակներ մասնուած ժամանակի խուճապին որպէս խելակներ կ'երթանք ու կ'երթանք մինչեւ որ ուժանձափ իշխանք աշանս տերեւի նման մի անարգ փոփ մէջ:

Ահաւոր է, հնչիլ է այս կեանքը: Ու թէպէտ տէր գրեթէ բնութեան բոլոր գաղտ-

նիքներուն, բայց ոչ մէկ յանկուցիչ հանգրուան, ոչ մէկ հոգեկան գոհունակութիւն: Դարերը գահավեժ կը թաւալին, եւ իրենց հետ ներկան կ'անցնի խենթաբար հողովելով: Մեր հոգին կը տենչայ վայրկեան մը սեփարի, զգալ իր գոյութիւնը, տեսնել դարերու մէջ կտրած անցրպետը: Էւ ահա այն որ չունի միխթարական այս անցեալը, այն որ լոկ այժմ կայ եւ կ'անցնի վայրկեանապէս, պիտի անցնի եւ յաւիտեան:

Ո՛րքան քաղցր կ'երազենք անցեալը, իր բոլոր պարզութեամբ իր խաղաղ ու պայծառ ընծայքով: Ոչ մէկ մտաւոր հրաշք մեր սիրտը կը գրաւէ, թէպէտ կը զնայ լքնէ զմեզ. ուրիշ է մեր պաշտումի տաճարը, ուրիշ է մեր հոգւոյն բաւականութիւն տուող գաղափարը, Հայրենիք, ազգ, պատմութիւն, հայրենի տուն, հայրենի յիշատակներ. ոչ բաւեր այլ անմահութիւններ, տեսակ մը կիսաստուածութիւններ որոնց մէկ մասը հող է, քուր է, երկիրն է, մէկ մասը մեր էութիւնն է, մեր





ԴԱՆԻ Գ. ԱՐԻՍԻՍ ԲԱՍՏԻՎՈՆԵՆ

շունչն է: Ո՛վ հրաշալի եւ յաւիտեանական խառնումն որ խառնուող մ'է հոգւոյ մարմնոյ մէջ: Եւ ով որ սյդ սրբացած բնութեան դաւէ, նա իր գոյութեան դաւաճանն է, անձնասպան է, դատաւիք մը կեանքէն ...:

Երբ դու երէկ հազար հինգ հարիւր անգամն ալ մեր դիմաց պարզուեցաւ Աւարայրի «դաշտն ու կանանց ծոցիկը» իր հոգեբացած ու վերացած տեսիլքով, մենք սիրով մոռցանք ներկան ու ճնշող մեքենան. մեր հոգւոյն խռովքները ցածցան, ու զգացինք թէ կանք, եւ սկսանք ապրիլ, մենք մանաւանդ որ շատ պէտք ունինք ապրելու, յաւիտեանապէս ապրելու, ազգովին ապրելու: Ու մանկական խանդաղատանք մը վերստին քրդեցաւ մեր բոլոր էութեան մէջ. սարսուռն էր սյդ հայրենիքի կենդանարար հոգւոյն որ Աւարայրի սիւքը կը բերէր մեր զատուածեան տենչով այրած հոգիներուն, զգայինք մենք բոլոր հայերս, խոկացինք, յիշեցինք ու յուզուեցանք եւ անգամ մին ալ ծաղկեցաւ մեր սրտերուն մէջ հայրենիքի ոստաքանց ծառը հաւատքի կենսատու զօրութեամբ:

Վայ այն ազգին որ չունի պատմութիւն եւ սնցարալին հաւատքը: Ռո՞վ արդար է քու հակարտութիւնը. Հայ ժողովուրդ երբ նախախնամ տեսութեամբ կենանքիդ փշոտ ճանապարհին վրայ պարզեցիր Աւարայրներ, կանգնեցիր Վարդաններ. դու գիտէիր թէ նահատակ պիտի ըլլաս քու հերոս հոգիդ, քու վե՛տմ իտէպիլդ համար, եւ բարբարոս փոթորիկներ պիտի գային թաթարական անազնութեամբ բոկելու կենաց ծառիդ գեղեցկագոյն պտուղները: Մնո՞ք անցան եւ կ'անցնին դու, փոշիացած՝ ժամանակի հարուածներէն ու դուռն կաս եւ կը մնաս, անթուական դարերու մէջ ձգած քու մասնատե՞րով:

Ոչ մեքենաները, ոչ աղմուկը լափիզող կեանքին, ոչ սուրն ու թնդանոթը կը կազմեն ազգերու գոյութեան հիմերը: Երկնահաս բուրգերը կառուցող Մեմփիսը աւերակ է. ովկիանոսին սահման դնող Բաբելոնը հողի հաւասար, եւ անոնց վրայ կը շրջի՝

Թէպէտ աքսորական ու չարչարուած, բայց կենդանի եւ իր տառապանքովն ալ հպարտ ազգ մը, անմահութեան ճրագը — ազգութեան հոգին — իր ծոցին մէջ: Անաւոր ծաղրանք բարբարոս մեծութեան, եւ յաղթանակ գիտակից գոյութեան:

Անա ինչ որ մեծ էր, ինչ որ սրբազան եւ անըմբռնելի էր 451ի ազգերէն Աւարայրի սուածի հոգւոյն մէջ: Եւ դու իրաւունք ունի, նահատակ ժողովուրդ, հպարտօրէն խոնարհելու զաւակներուդ գաղափարի սեղանին առջեւ: Երբ բարբարոս Եւրոպան անտառաբնակ կալին կ'ուտէր, դու կը կուռէիր խղճիդ ազատութեան եւ հրաշակերտ տաճարներուդ գոյութեան համար: Բուզանդիոնի անարիւն ներքնկիները քու հողը եւ հոգիդ վաճառքի հանած էին, մինչ դուռն կը կուռէիր մանուկ հերոսի մը վայել հոգիով յանուն քու ներկայիդ, յանուն յաւիտեանական ապագայիդ:

Մնի՞ւր են այն ազգերը որ ունին խոշոր պատմութիւններ, գունալից եւ ուժեղ էջեր, որոնք լոկ սոսկում կ'ազդեն ինչպէս արեւելքէն պայտո՞ղ եւ արեւմուտքի վրայ մարող որոտումը: Բայց շատ քիչ են թերմուպիւնները, Մակաբեանները, Աւարայրները ժամատարքները, որոնց կեանքը գեղեցկութիւն է ու մարմնացած զնայլեցան: Թաքուն անմահութիւն մ'ունին իրենց մէջ որ գարնան պէս կը թարմանան ամէն տարի, ու կրնաքուած կրօնական խորհրդապաշտութեամբ յարգանք, սէր եւ երկիւղածութիւն կ'ազդեն մեր վրայ: Զկայ այնտեղ յափշտակիչ ճիւղանք, բունակալի բազուկը, գոռոզ արքայի մ'աշխարհակալութիւնը: Աստուածացած մարդերու արդար ընդվզումն է հայրենիքի եւ կրօնքի համար: Ու Աւարայր սպալն սեղանն է հայրենիքի, կրօնքի սեղանին շատ մօտ, մանաւանդ խառնուած ու սրբացած է ինչպէս մարդն Աստուծոյ հետ, կարմրած վկաներու արինով, լուսնուած փափկասուն տիկնիներու արցունքով, ու կամօրոյիկոսներու օրհնութեամբ օծուած: Ոչ մէկ գործ անմահութեան կնիքն ու պաշտամունք ունի երբ չէ սրբացած բարձր իտէպիլով մը, ու կրօնքի շնչով կենա

դանացած, որ զայն վերացնէ հոգիացնէ այս անցաւոր Թանձրութենէն: Աւարայրը սուրբ է, մեր կրօնքին ու հայրենեաց նուիրական խորհուրդն է: Եւ երբ տեսիլքի նման իմ հոգիս կանգ կ'առնէ Սիփան լեռանց կատարին, դու գեղեցիկը հովիտ օրհնեալ Աւարայր, քու բոլոր պերճանքով կը պարզուիս իմ աչքերուն ինչպէս Դրասխան Աստուծոյ առջև: Վաթսուն հազար ասպետներուդ սպիտակ բանակը միշտ հոտ է երկնքիդ կապոյտ ձեղուն տաճարին տակ «Նորահրաշ» ներգելու: Քու ամէն մէկ դիւցազներուդ նշխարը մեր տաճարներուն հիմնաքարն է, ուր շինուած է կանոնդիկէն երկնասլաց, Աստուծոյ շնորհներուն պէս լուսաւոր, վայելուչ, աստղերու պէս ցանուած սարեր, ձորեր, եւ Հայաստանդ գեղեցիկ չէ առանց այդ տաճարներուն: Իմ հոգիս, այսօր բոլոր ձեզ խորհող հայ հո-

գինները կը լեցուին կրօնակուն, հայրենասիրական յուզումով: Վկաներու արիւնով շաղուած երկիր, այնքան անող զմայլանքով կը լեցնես մեր պանդուխտ հոգիները որ յիշատակներդ, լեռներդ չեն բաւեր մեր սրտերուն խոռովուած ալիքներն ամփոփելու: Ե՞ծէ օտարներն ունին տաճարներ եւ ազատ հրապարակներ, ուր քարէ արձան կը կանգնեն, մենք ունինք ձեր անշէջ կրակը մեր մէջ, մեր անխախտ հաւատքը ձեր մէջ, ու սրտերու արձանը յաւիտեանական է, անկիւծ է, անժամանակ է:

Գարիքը գահավէժ կը թաւալին, տառապանքները կը բարդուին, կեանքը կը ճնշէ, կը քանդին սրբալայներ, քայց ոչ մէկ ամարկու բռնաւոր կարող է մեր սրտերէն եւ անուղ շնչել ով հայրենիքիս խորան, ՅԱԻՏԵՆԱԿԱՆ ԱՒԱՐԱՅՐ:

Հ. ՎԱՆԱՆ ԵՈՎԱՅՆԵՍԵԱՆ

Կ Ա Ր Ի Բ Ի Ե Ր Գ Ր

« Ծ Ո Վ Ո Ւ Ն Հ Ա Ի Ք Մ * Կ Ա Ր » *

Ծովուն հաք մ' կեր' անունն էր Արօր.
Վըզիկն էր երկն' սըրտիկը սեւաւոր.
Կապեմ բէլարեկն' էրթամ հետ ինոր.
Էն իմ դարդ գիտի, ես էլ գէ՛օ' ինոր:
Արն, եայր, արն, խըռով մի' Յա,
Աստըւորիս մալ' գի' քե' չի' մնա:

Ծըծւերս կոզով էր' քեզ էլ ճամբեցի.
Ծամերս սիւտըկաւ՝ ճամբադ աչքեցի.
Ինկայ թաղէթաղ' ախլէ մ' ճարեցի.
Տըրի բարադէ մ' թղթիկ առիցի:
Սինամայ փիտուր կալամ արիցի՝
Աշխա արտըսուք թանաք արիցի.
Շողդող մատներովս նստայ գրիցի.

Իմ սըրտի դարդեր դո՛ֆրաք արիցի.
Ըստամբէջ թաղաք էլայ ճամբիցի.
Ասի՛ «Եայր, արն, խոռով մի' կէնա,
Աստըւորիս մալ' գի' քե' չի' մնա:

Ըստամբէջ շիներ են վեր' Սեւ-Ծովերաց,
Ճամբընէր բռնէր ի վեր' կարիքներաց,
Կարիքս իմ ճամբեր ետեւ սարերաց.
Կարիքիս մեռնիմ՝ իր ճամբընէրաց.
Բարով շոտ դառնաս վեր' քո տան-տեղաց:
Արն, եայր, արն, խըռով մի' մընա.
Աստըւորիս մալ' մեզ էլ չի' մընա:

Բոտաւն եմ դրն' վեր' էնա դարին.
Աստուած աւերէր ըս տարւան տարին.
Չեւաւ մէկ Շամամ՝ էօրէօխիկի նարին.
Չըրիկ չհասաւ՝ Շամամ թոռոմաւ,
Շամամ չը հասաւ՝ նարիկս խոռովաւ:
Արն, եայր, արն, խըռով մի' կէնա:
Աստըւորիս մալ' մարգէն չի' մընա:

* Վանեցի նորաբուն այս երգը թէն ծանօթ՝ բայց ոչ մէկտեղ իր ամբողջական մեծւոյց տպուած է: Ա՛ւս լեւեակատարը: Զ.
1. Վարիանք՝ Ծառի ձերբերաց՝ կալամ կարիցի: